

ԼՈՒՐԵՐ ՔԱՂՔԵՆ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԱՆԴՐԱՇԴԱՐՁՈՒԹԻՒՆ

Ա.

«Հո՞ւ ու, ո՞ւ ո՞ւ ...»

Վառարանին մէջ նոր բոքնկած կոճղի մը
ձայնն է, որ ստահակի մը պէս երկար երկար
կը սուլէ:

Ջերմութիւնը ծաւալած է սենեակին մէջ,
մեղկուցիչ շունչովը կը գզուէ մարմինը և կը
դրզուէ զայն, ժփացող զաղջ ջուրի նման լիզե-
լով պարանոցն ու սրունքները: Բոցին կարմիր
լոյսը շրջանը կ'ընէ սենեակին, կենալով կա-
րասիներուն վրայ հատ տա հատ: Ստուեր մը
կը գծուի բազմոցին վրայ. Տիկինը ինք իրեն
հետ պառկած է: Եւ բացիսիկ լոյսը կարմիր,
կ'անշարժանայ վառարանին դոնակին դէմը
դոնուող չինական ճենապակեայ կարասին վր-
րայ:

Նետելով քովը գտնուող բարձն անդին,

— Գեղեցիկ կին մը, կը մըսուայ ակու-
ներուն մէջէն, ու մէկ կողին զարձած, քանի՞
կ'արժէ, կը հարցնէ պարոն մը գլանիկը քաշե-
լով, «Ես գեղեցկի սիրահար եմ, եւ գիտեմ ...»

— Ի՞նչ բան ...

Պարոնը կ'ոլորէ պեխերը, կը ժպտի, կը
կծկուին այտերը: Բերանը ծռած է մէկ կող-
մին, լիկած կարմիր ծաղկի մը նման, եւ ան
կը լոէ: Տնկած խողենիով, ալքոլով լցուն
գորր, միակնոցին տակէն կը նայի չեղ: Պը-
տիկցած աչերը կը պատահ ու գոցուած են
մատները:

Բ.

Զորս տարի առաջ, ազարակապան մը ա-

գարակը տարաւ զայն իրրեւ դաստիարակուհի
իր զաւակներուն:

— Ահա՝ կծիկ մը, կ'ըսէ տոեն մը վերջ:
Մեզ տեսնող է եղած զիւղին մէջ: Բերնէ բե-
րան կրնայ հասնիլ մինչեւ տուն: Լաւ է կորել
հոտը շուտով:

«Կնիկ ըսածդդ դիմացինին աշքին բիծը իր
կոտրած քիթէն աւելի խոչոր կը տեսնէ: Բայի
ըսաւ ևս չեմ սիրեր:

«Դուն ա'լ լոէ՛: Վերջապէս այս ապուրը
միասին կերանք: Լաւ է որ մարդ չլսէ, կարե-
ւոր է աս աւելի քեզի համար, միշտ պէտք
պիտի ունենաս տեղ մը աշխատելու: Իմ ձայնս
բարձր է սակայն՝ թէ որ խօսիս: Կալուածա-
տէր մըն եմ, ոչ ոք քեզի հետ պիտի ըլլայ: Եր-
կարելով կծիկը, տուածս կրնայ բաւել ժամա-
նակ մը, ապրէ՛ ինայողութեամբ:

«Քու գիտնալիք է: Ես իմ պարտք կա-
տարեցի: Առ կծիկը, չկորսնցնե՛ս»:

Յետոյ պարոն մը որ տիտղոս մըն ալ ու-
նէր լամբակին անցուցած, եւ պալատ մը քաղ-
քին սրտին վրայ, պահեց ժամանակ մը, խոս-
տանալով ընել զայն ամենաերջանիկ կինը աշ-
խարհի:

Նէ, գահիներուն մէջ անոր՝ ճանչցաւ
մեծատիազոս պարոններ, որ փայլուն զգեստ-
ներ կը կրէին, ունէին մշակուած շարժուձեւեր
եւ միշտ ժողիտ մը շրթներուն վրայ:

Տեսաւ կիներ զոռող, ու լսեց ճիշերնին
խորքի սենեակներուն բազմոցներուն վրայէն:

Գործ ունեցաւ պատիւ ըսուածին շատ մը
արտայայտութիւններուն հետ: Դիտեց անոր
հասակը խեղկատակի, դէմքը շատ մը գոյնե-
րով ներկուած եւ ունկնդրեց լեզուն յարափո-
փոխ:

Օրեր կ'անցնին:

Նախախայրիքի պահերը կը թուշին մեղբաւունի ճամբորգութեան պէս արագ:

Պարոնը կը բարձրանայ նստած տեղին, կը յօրանջէ, կը կոճկէ բանկոնը եւ օրաթերթը ձեռքին մէջ շարժելէն կը մտածէ, «Ի՞նչ է առնունը սրուր ուրիշներուն համար հիթեղ պատառ մը, իսկ ինձ՝ նման շատ ու շատերուն, կի՞ն մը: Աւելի հասարակը, պարզուած կուժ մըն է»:

Սենեակին մէջ լուռ, թիք - թաքն է որ կը լսուի ժամացոյցին, կոչնակի մը հատ հատ զօդանչը մեռելի մը ետեւէն կողկողացող:

«Ի՞նչ դործ ունի գեռ այդ կինը հոս, կը հարցնէ ինքն իրեն, պահ մը վերջ, պարոնը ընդվզած, հնավաճառի խանութ չէ տունս, չեմ ուզեր ծիծաղելի ըլլալ»:

— Բայց ո՞ւր պիտի երթամ, կ'ըսէ նէ ահաբեկ:

— Ուր որ կ'ուզես, մի՛ սրտմտիր, սիրելիս, վերջապէս կին չէր պակսէր երբ առի քեզ: Պարուաւոր չեմ նաև մեղքի մը պէս ուսիս վըրայ քեզ կրելու բոլոր ծանրութեամբդ ամբողջ կեանքիս երկայնքին: (Քալելով ետ ու առաջ սրահին մէջ, ձեռները գրած տափատին գըրպանները) Խածուած պառող մըն էիր արդէն: (Լուս քալելէ վերջ պահ մըն ալ, կեցած շիտակ դէմը) Կը հասկնա՞ս:

Գ.

Կիսայրեաց կոճղը վառարանին մէջ կ'առկայծի կրկին ու կարմիր լեզուակներ բոցի կը բարձրանան, ցոյց տալով դէմի խոշոր, սիկեծիր հայելիին մէջ, մարմինը կնոջ մը յոդնած, սպառած, որ նման է սիրոյ մարտնչումէ մը դուրս եկողին:

Կը սարուայ պառկած տեղը, ու ակնարկը կ'իյնայ դիմացը:

Գղրոցին վրայ ժամացոյց մը կայ, ան կը համբէ հոն հաճոյքները վարձուած: Նուէրն է հարուստ գիւղացիի մը որ կը պարծենայ իր էշերուն, եղներուն որակուն ու անոնց թիւովը, մեծ մարդ մը:

Գղրոցը՝ գնածն էր վաճառականի մը վաւշատ, որ կը սակարկէ անցուցած ժամերուն փոխարժէքը:

Կառք մը կ'անցնի սրբնթաց, յեսոյ ինքնաշարժ մը սուլելով:

Վարագոյրի մը բացուածքէն ներս կը կա-

խուի ձմբան լուսնակ դիշերուան լոյսի երիդ մը արծաթ, ու կը շաղայ՝ ծիծաղի մը պէս գեղին՝ մատին վրայի մատանիին աղամանդը:

«Բոկ ասիկա, կ'ըսէ նողկանքով, (ու բարձրացած կը նստի դէմքը ձեռքերովը ծածկած) նուէրն է ոճրագործի մը:

«Ոճրագործ մը նման շատ ու շատերուն:

«Եւ երանի՛ թէ ան զիս սպաննէր դաշունահարելով կուրծքս կամ գլխուս իջեցնելով մահակի հարուած մը: Ասոնք ազնիւ շարժումներ են:»

Նէ հիմա կամուրջ մըն է հասարակաց ճամբուն վրայ ձգուած, որուն վրային կ'անցնի տասնոցը տուողը թքնելով եւ ինչպէս որ հաճելի է իրեն:

Երանի՛ թէ մեռնէր: Բայց չունեցաւ արիութիւնը զնելու մահը ատրճանակի մը զընդպակովը, կամ պուտ մը թոյն լեցնելով աղբանոց դարձած ստամոքսին մէջ, եւ կամ հողէն վեր կախելով աղտոտած միսերուն զանգուածը:

— Տիկին, ո՞ւր կ'ուզէք ընդունիլ, կը հարցնէ ազախինը՝ կեցած սենեակին գրան առջեւ:

Լուութիւն:

— Կը քնանա՞ք, կը բարձրացնէ ճայնը, Պ. Արտաշը վարը կը սպասէ:

— Պ. Արտաշը շը... Ո՞ւր կ'երթաս, վառէ՛ ձրագը:

— Այս խոչոր ծրաբն է բերած:

— Սպասէ՛, տար ծրաբը ետ: Շունը վարնելէ ետք, կրծելու համար բերած սոկորը կը չպատեն գուրս ետեւէն: Գնա՞ւ, եւ չեմ ուզեր որ զիս խանգարես:

«Ճիկինը տունը չէ, չմոռնաս»:

Գ.

Բազմոցին վրայ կին մը պառկած է, ձեռքերը գրած գլխին տակ. «Յանձնուիլ այսպէս՝ զգաստ վիճակի մէջ, առանց սիրոյ, եւ ոչ ալ տեհնչով»: կը մտածէ:

«Յետոյ, կեղծե՛լ զզուանք, յոզնիլ հաճոյք մը տալու համար, առանց տրամադիր ըլլալու գոնէ Փիզիքական ուրախութեան մը»:

Իսկ իր շուրջ, սենեակին աղջամուղին մէջ, կարասիները իրենց պատկերները կը ցըցին: Դէմ դիմաց կեցած, կը պատմեն բարձրածայն իրենց գունչիկ պատմութիւնը:

Չորս տարի է կ'ապրի այս տանը մէջ, ուրուն թանձր վարագոյրներով ծածկուած պատուհանները կը բացուին Բերայի բազմաժիսոր պողոտային վրայ: Եւ իր սենեակը լեցուն կը մնայ լոյսով, ծուխով, ողելից ըմպելիներու հոտովը, երբ քաղքին լոյսերը արդէն նոււղած կ'ըլլան: Գիշերուան հովը՝ հանգրստանալու գացողներուն թողած մուխը ցրուելու դրաղած է: Դադրած է աղմուկը զբօսավայրերուն մէջ:

Աղախինը կը բանայ դուռը՝ բախողին առջւ, եւ կը հարցնէ բերածին քանակն ու որակը: Ո՞վ է եկողը, ոճրագործ, գինով, աւազակթէ աղնուական, այդ նոյնն է, անկարեւոր:

Գիտէ թէ ամէն մարդ միեւնոյն ատեն մեծ կամ փոքր մարդառական մըն է, դող, խման, ու աղնուական:

Շատ քիչեր կան, հակուագիւտ, որ միմիայն մին են կամ միւսը, եւ անոնց ստուերը հաղիւ կ'երեւի բազմութեան մէջ:

Կ'արհամարհուին, կը հալածուին ամբոխէն, որովհետեւ վսեմութիւնը եւ արիութիւնն ունին անոնք ըլլալու միայն մէկը, կարծը ու կը ծու, անհաշո՛ հասարակութեան հետ:

Դինիի շիշեր կը յաջորդեն իրարու մինչեւ որ տատանի կազմուածքը մարդուն, տոպրակ մը գինիով ու տոփիով լցուն, կարճահասակ ու լայն կամ երկայն եւ նիհար, չէկ կամ թուխ:

Նաեւ շատ անգամ՝ խածնելու համար բռնուած այս կինը կ'իյնայ ձեռքէն վար մարդուկի մը՝ շրթներուն թոյլ արատը վրան:

Կամ թերթ առ թերթ կը մերկանայ ծաղկի մը նման իր քողերէն ու կը ցցուի մերկ, բրոնողին աչքերուն դիմաց:

Ժիր երիտասարդի մը կարչնեղ ձեռքերը անհանդարտ, կ'երթան թեւերը փայփայելու էզին, ծեծել կորնթարդ ուսերը, թափառի կուրծքին վրայ ու ձմել ափերուն մէջ ստինքները նոււերու նման եւ ատնիլ շրթներուն:

Վերջը, ահա՛, ան կը նետէ զայն սեղանէն քայլ մը անգին գտնուազ բազմոցին վրայ՝ կեղեւուած միրգի մը պէս, ու կը խածնէ՝ իր արուի լայն բերնովը:

Լոած զաւաթներուն ձայնին, կը յաջորդեն ձիչերն անոնց: Մարմինները կ'ալեկոծին, կ'ու-

ները, եւ կ'իջնան ինչպէս պարագուած տոպրակ-ներ:

Զահերը որ իրենց չարաձնի աչքերով հեղնանքով կը դիտէին այս մարտնչումը, կը տեսնեն արուին իյնալը ըմբոշխնուած հաճոյ-քէն լիացած, բացազնչութիւնով մը՝ որ կը նմանի մինչեւ կոկորդը լեցուած սափորին ար-ձակածին, ու հիմա կը ծիծաղին վրանին:

Ե.

Երջաղգեստը քաշուած է վեր, կ'երեւին մետաքսէ դուլպաներով ամփոփուած սրունք-ները ու ծունկին վեր, զուլպային վրայ, շերտ մը ազգբէն:

Մուճակներէն մին ոտքն է, միւսը ինկած վար՝ գորգին վրայ, գարձած է կոնակին, մինչ հեւացով կուրծքին վրայ մերկ, կը շարժէ ման-եակը խոչոր որդի մը նման:

Մուելով աչքերն ու շրթները վայրկեանի մը մտալքումէն վերջ.

— Ես ի՞նչ կ'ուզեմ ընել, կ'ըսէ կիսաձայն:

Տարփածուները կը սլքան շուրջը, հիա-ցած կը դիտէն ողորկութիւնը միսերուն, եւ ձինի անազատին մէջ անօթի մնացած գայլե-րու պէս կը կողկողան, «Գեղեցիկ կին մը, գեղեցիկ կին մը»:

ԳԻՒՂԵՆ ՔԱՂԱՔ

Զ.

Դերձակին աղջիկը որուն «Ազուոր Նուար-դը» կ'ըսեն զիւղին մէջ, Պոլս գնաց Պետրոսին հետ: Ան հոն բժշկութեամբ կը պարապի:

— Անոնք զիրար շատ կը սիրեն:

— Կարելի է, կ'ըսէ դէմինը խոպոտ ձայ-նով, երկուքն ալ երիտասարդ են:

— Եւ կ'ըսեն թէ պիտի ամուսնանան, կ'ա-ւելցնէ զիւղացին, ծոած՝ ծաղկակազմրի մը փորը քննելով:

— Անխելք զործ է աղջկան ըրածր, կ'ընդ-միջէ ծերունի մը քիչ հեռուէն՝ ջուրին ճամբայ տալով ածուին մէջ, երանի՛ թէ լաւ վախճան մը ունենայ: Քաղաքը մեծցած տղայ մըն է քո-վինը, եւ հոն ազաքը մեր զիւցածին պէս չեն աճիր: Հօ՛յ, հօ՛յ, տղա՛յ, կորէ առուին ճամ-բան: Շուտ ըրէ, լակո՛տ, պիտի պառկեցնէ տունկերը:

— Այս տարի լաւ պիտի ըլլայ կաղամբին բերքը, կ'ըսէ մին:

— Ի՞նչ շահ կը մնայ ատկէ մեզի: Մէկի տեղ չորս պիտի տանինք անկուշո ու ժլատ քաղաքին, եւ ստանանք չորսի դէմ կրկին մէկ, կը պատասխանէ ծերը, ու կը սկսի մոռլտալ քաղքի հասցէին:

Ե.

Քաղաքը լեցուն է զրօսավայրերով, եւ ուժին կը պակսի իրենց: Տզուն հայրը աղահ, ժըլատ ապրելով զրամ դիզած է ու կը հապարտանայ: Իսկ տղան չի մտածեր հօրը պէս, կը պարծենայ ծախսածովը:

Լաւ կը զուարձանան:

Գիշերը գիւղը մնաց: Քաղաքը հանգստի կարճ ժամեր ունի: Փողոցներէն թաւալող աղմուկը, երբ ոտները կը կարէ չմարսուած գիշիով աղտոտած սալայատակէն, կիսափակ աչքով զուրս կուգայ յոզնած քայլերով նոր աղմուկ մը՝ անկիւններէն աղքատի թաղերուն:

Դերձակին աղջիկը շատ բաներ սորվեցաւ: Բարձրակրունկ կօշիկներով կը քալէ: Պարել գիտէ: Բոլոր այն եղանակները որ կը նուազուին զուրսը՝ սրճարաններուն մէջ ու պարասրահները, բառեր եւ եղանակներ միտքն է պահած ու կը կրկնէ տանը մէջ:

Անիկա հիմա զոյնզգոյն շրջազգեստներ ունի: Թափանցիկ, մետաքսէ զուլպաներ: Ցետոյ, չուզեր գեղջկուհի մը նկատուիլ:

Իսկ պարասրահներուն մէջ: Երաժշտութիւնը կ'երերայ մէկ ոտքի վրայ. իեղկատակի մը պէտ ներկուած դէմքը կը շարժէ, կը դառնայ ինքն իր վրայ հոլի նման. կը խնդայ բարձրածայն: Կը կրկույ, զորտի կարճ ոստիւններով ցատկուելէն: Կը զույ երկար երկար ու ճամբայ կ'ելլէ կաղ էշի պէս, շրջանն ընելու դահլիճին, աղիին կապած մերկապարանց կիներն ու այրերը թրթուն ջիղերով:

Ցետոյ կը վազէ՝ դմակին ճանճ փակած եղի պէս: Առած զոյգերը եղջիւրներուն վրայ՝ կը տանի անկիւնէ անկիւն, մինչեւ խորերը կիսալոյս սրահիկներուն կողմնակի:

Նուազելէն ճանձրացած ջութակահարը, վարսախիտ խոչոր գլուխը ցնցելէն՝ կը շարժէ ջութակին աղեղը լարերուն վրայ, յոզնած աչքերը փակուած են:

Զութակը ցաւադար, ածողին հետ կը յօրանշէ անօթիի պէս, եւ անվերջ ճիշեր կ'արձակ փորի ցաւէ առապաղող մանուկի մը նման:

Կզացած նոտեր է դաշնակահարը, եւ ըստեղնաշարին վրայ մատները կը վազեն անհամաշատի քայլերով: Դաշնակը կը թոթովէ եւ յաճախ կը լսուին հունչեր՝ աղեքները խանգարուած մարդու մը փորին մէջ քալող ձայներուն նման:

Թաւզութակահարը ջղայնացած ի զուր կը ճգնի լարերուն վրայ գիւրազգաց՝ ներգաշնակ ձայն մը որսալ:

Քովէն, բերանը տնկած, սրինգը կը մշաւէ արագ արագ, կը սուլէ կծու, եւ սրնգահարին աչքերը անքնութենէն կարմրած են:

Զոյգերը կը գառնան խօլարար: Կը չփուխն կրակ հանելու համար: Ցետոյ մթազնած կոպերով կը սարսուն, բայց կը գառնան կրկին եւ հանրային պատշաճութիւնը խրտուիլակի պէս իր կոյր, խուլ եւ համբ ուռած գլուխը հոն ցցած է:

Ուափչիկ մը կեցած է զրան առջեւ, սեւ կատուի նման պարտացող աչքերով: Կը բանայ սրահին զուռը ներս մանողներուն առջեւ: Կը գոցէ մրմուալով զուրս ելլողներուն ետեւէն ու մեքենական շարժումով մը կը ժպտի, տասնոցի մը համար, հաստատութեան անունը վըրսան զրուած զգակը շարժելով ետ ու առաջ, առանց բարձրացնելու զլիէն:

Բ.

— Ո՞ւր կը մնաս, կ'ըսէ հայր մը զաւկին, գիշեր չ'անցնիր որ ուշ չգաս հիմա տուն:

— Հայր, զուն ալ երիտասարդ եղած ես, կը պատասխանէ տղան:

— Զաւակս, եւ ընկլուզուած կը մնայ հայրը՝ լուռ, հին յիշատակներու տարափին տակ:

Կը լսէր բառերն այդ երիտասարդ մանչուն որ իր զաւակն է, հեռուներէն վերադառն արձագանգին նման երգի մը զոր երգած է:

Եւ կը տեսնէ իր շուլլուիլ փողոց մը վարդանուղ տան մը պարտէզին պատէն վեր:

Տիկինին հետ անցուցած ուրախ պահերը կ'երեւին:

Բոլոր այն սրահները որ լեցուն կ'ըլլային ուրախ երգերով, գրկախառն պարերով, զըւարձասէր աղոցմով:

Կը յիշէ դէմքեր հոն հանգիպած աղուոր կիներէն, կը հնչէ ականջներուն մէջ անոնց զը-

ւարթ ու զիլ ձայնը, կուգան լեզուին վրայ ա-
նուններն անոնց :

Յետոյ, ահա հեռաւոր կիսալոյս փողոցնե-
րը եւ անկիւնները գաղտնապահ :

Նաեւ կը տեսնէ կրկին բոլոր սէրերուն
թողած յիշատակները : Պատիկ աննշան տուր-
կաներ որոնք պատմութիւնն էին շատ մը դէպ-
քերու, զգացումներու :

Եւ սէրերուն պէս խառն ի խուռն լեցուցած
էր անոնք իրարու վրայ զզրոցին մէջ, ու տը-
ւաւ կրակին, ամուսնացած տարին՝ քիչ մը
հաճութեամբ, մասամբ ափսոսալով :

Յետոյ, կը յիշէ կնոջը տրտունչները եր-
թեմնի : Կը ծիծաղի ու

— Զաւա՛կս, կը կրկնէ, բայց դիտցիր ար-
ժեցնել ինքզինքու ու մի՛ սպառեր երիտասար-
դութիւնդ արժեմ չարժեմին վրայ : (Կամաց
մը քաշելով ականջէն եւ ժպտելով) Աշխատէ
քիթերնէն բոնել, չըոնուիս քիթէդ, կը հաս-
կնա՞ս :

— Վաստահ կրնաս ըլլալ, հա՛յր, կը պա-
տասխանէ մանչը ինքնահպարտ, չեմ արտա-
ւորեր քաղքին մէջ վայելած համբաւդ :

Հայրը, ուրախ, տղուն կոնակը կը ծեծէ :

Ուրիշ տան մը մէջ այր ու կին նստած
խորհուրդ կ'ընեն :

— Տղանիս ա՛լ հասաւ, բայց զես շատ շուտ
է ամուսնացնելու, կ'ըսէ կինը :

— Խօսիլն անդամ աւելորդ է : Ի՞նչ տեղը
կայ ողջ գլուխը աւետարանին տակը դնենք
այսքան շուտ :

«Ամէն բան իր ժամանակն ունի : Թողունք
դուրսը քալէ քիչ մը, հասկրնայ ինչ որ կայ
աշխարհի մէջ, տաք ու պաղով թող ծեծուի :

«Մանել ելլել սորվելու է վայրեր որոնց
ծանօթ չէ :

«Պարապ օդեղէն բաներով գլուխը զեռ լե-
ցուն է : Պէտք չէ խրտչի կիներէն : Բառածին
չափ վատ չեն անոնք, եւ քիչ վնասակար երբ
դիտես սանձ դնել զգացումներուդ, եւ ասիկա
կ'ըլլայ փորձառութեամբ, ապրելով :

— Կը մտածեմ փոխել աղախինը : Աւելի
յարմար է այժմ ունենալ երիտասարդ աղջիկ
մը տանը մէջ :

— Գէշ միտք չէ, եւ միշտ լաւ է քիթն ու
բերանը տեղը երիտասարդ սպառուհի մը ունե-

նալ : Մանաւանդ հիմա՛, կ'աւելցնէ, որ հասած
մանէ մը ունինք :

— Սա զիմացի զոյզը կը ճանչնա՞ս, կ'ը-
սէր մին : Հո՛ն, օթեակին մէջը :

— Արւո՞նք, ո՛չ, (ու զիտելով ուշադիր)
նոր ամուսնացողներու կը նմանին :

— Պիտի ամուսնանան, կ'ըսէ քովինը : Այ-
րը բժիշկ մըն է, հարուստի տղայ է կ'ըսեն,
քաղաքն ապրող դիւզի հարուստ սակայն :

— Ծառ ուշ ըլլալու է ամուսնանալու համար
կը պատասխանէ առաջինը : Տղան այդքան տըի-
մար չ'երեւիր : Քաղաքն ուսած մանչ մըն է կ'ը-
սեն վերջապէս : Լաւ ճաշակի տէր կ'երեւի սրի-
կան, ճարպիկ, եւ ինչո՞ւ այդ տաղտուկը յանձն
առնէ :

— Ես զեղեցիկ կը զոնեմ, կ'ընդմիջէ երկ-
րորդը, սեւ աչքեր ունի, լայն, կամար յօն-
քերու տակ : Մորթն ալ թուխ է Հնդկուհիի մը
նման :

— Կ'արժէ, կ'ըսէ առաջինը եւ երեքը միա-
սին կը ժպտին :

Բեմին վրայ սիրահարի դեր կատարող
դերասանը կը շաղակրատէ համոզելու համար
տիկինը թէ շատ կը սիրէ : Մաքուր, հաւատա-
րիմ սիրով : Յետո՞յ, կը փորձէ համբուրել
զայն :

Դէմքին վրայ կան զոյները շատ մը ներկե-
րու : Թերեւս սա կեղծամին տակ ունի ճաղատ
զլուխ մը : Եւ ո՞վ զիտէ, քանիերորդ ան-
գամն է որ ան այս զերը կը կեղծէ : Հոն բար-
ձրը, որպէս զի սրահը լեցնող հասարակու-
թիւնը լսէ ու հիանայ :

«Այո՛, քաղաքը, կը գրէ բանաստեղծը
տեղ մը, միշտ մութ է, բաղմաժխոր ու խոնաւ :
Կոյուղիներու ցանց մը ունի տակը, եւ ամէն
տուն ծակ մը անոր վրայ : Աղբը տալու համար
անշուշտ, սակայն միշտ կը սպրոդի ծակէն ներս
հոտ մը ու կը թափառի տանը մէջ՝ աղտոտելով
բնակիչները :»

Է.

Երկու տղամարդ կը խօսին, կեցած մայ-
թին վրայ, ու կը ծիւն : Մին երիտասարդ է,
դէմինը ճերմակ մաղեր ունի, եւ քարէ քար
զարնելով զլուխը կոչտ, իմաստուն է զարձեր :

— Ցէ՛ս, կ'ըսէ երիտասարդին, ծեծելով ուսն անոր, կը տեսնէ՞ս:

— Ի՞նչ:

— Սա՛ սաւառնակը խոշոր որ կը ճախրէ արծիւի մը պէս օգին մէջ, մեր զլուխներուն վրայ, ելլելով շատ ու շատ վերերը:

Եւ չէնքերը ամեհի որ յարկ առ յարկ միշտ կը բարձրանան, կը ոլանան վեր, երկրէն երկընքի սիրուր խոյացող սլաքներու կը նմանին: Գեղեցիկ են, չէ՞:

— Մենք պիտի քանդենք ատոնք, շինելու համար աւելի կատարեալներն անոնց: Բոլոր բաները որ հպարտութիւնն են ձեր, չեն զոհացներ մեզ: Քարէն աւելի ծանր ու երկաթէն կարծր նիւթեր հարկաւոր են մեզ: Մը ւոնց որ կո՞զմն է գեղեցիկ: Մեր շինածը պիտի ըլլայ լաւագոյնը:

— Լա՛ւ, կ'ըսէ ծերը քմծիծալով մը բարի, ի՞նչ ընենք, մենք այսքանը կրնայինք ընել: Ասոնք մեր օրերուն պտուղն են: ...

— Բայց չունին անոնք մեր մտքին խոյանքը, կ'ընդմիջէ: Դու՛ք, լճացած ապրեցաք ու մնացիք դաման:

«Խախուտ են չիմերը այդ ձեր շինած պալատներուն: Ճահիճ կայ անոնց տակ ձեւացած, քրտինքովը ջլապինդ, անսուադ թողուած բանւորին, եւ արիւնովը զանոնք յդացող մտքին: Պիտի այրենք, եւ վերաշնենք, ուղիղ շարժումով, հաստատուն զետնի վրայ, երկաթէն աւելի կարծր, քարէն ծանր նիւթերով:

— Կամա՞ց, մի՛ վազեր այդքան արագ, եւ մի՛ խօսիր բարձրաձայն, զգո՞յլ: Պարապ խօսքեր են ատոնք ու անիմաստ, կը պատասխանէ ծերը: Մի՛ ըսեր նաեւ ինձ՝ թէ զուք ինչե՛ր կ'ուզէք ընել, ու շինածնիդ պիտի ըլլայ կարծիր կամ սեւ, աւելորդ է լսելն իսկ ...

— Ստրուկի խօսքեր, ստրուկի՛, կը կրկնէ երիտասարդը՝ կարմրած զլուխը տնկած:

— Երիտասարդ, բարեկա՞մս, լոէ՛ ինձ, լու չէ տեսնելն ամէն բան: Ճշմարտութիւնն աղուոր զոյնով վատ պտուղ է, զէշ հոտ ունի, եւ յետոյ լեզի համ կուտայ:

— Վատութիւն:

— Ծօ տղա՛յ, կը սասաէ ծերը խոժոսած ու շէշտ նայելով անոր աչքերուն մէջ, ես ալ երիտասարդ եմ եղած (դրած ձեռքը ուսին) աշխարհի ճամբաներուն վրայ քարոտ ու երկար՝ մաշեցուցած կօշիկներ ունիմ: Հայրս ալ քիզ պէս պինզգլուխ մը, շատ պիտնալուն հա-

մար էր որ ծակ վարտիքով, արհամարհուած, կէս անօթի, երիտասարդ մհառ, նոյնն է աս՝ ամէն տեղ՝ արեւուն տակ: Գլուխս ձերմկած է. շատ մը փոթորիկներէ ծեծուած քար մը, որ դեռ կանգնած սակայն չար ու դաժան ծովուն ամբը՝ անցած հորիզոնները կը դիմէ:

«Փոթորիկներ տեսայ, որոնց ձայնը հեռուէն անուշ կուգայ:

«Պարոնիկս, մի հաւատար անպարարներու ըստածներուն, ամէն տեղ աս այսպէս է: Խարեւածներ են ծոյլ, ստամոքսի դատարկութիւնէ տառապող, ու անկիւնները կեցած՝ մեծ մեծ ճառեր կը նետեն օգին մէջ: Եւ կամ փորերնին կուշտ նստած, կը գրեն շատ մը բաներ որոնց իրենք ալ չեն հաւատար, ոչ ալ կը բաժնեն ունեցածնին չունեցողին հետ: Եթէ նպատակդ ապրիլ է, տղա՛ս, խուլ ըրէ մէկ ականչըդ: Աչքիդ մէկը կոյր թող ըլլայ, եւ յետոյ սորվէ չհասկնալ ամէն բան, մանաւանդ՝ լեզուուկ կարծցուր, կը հասկրնա՞ս, որքան կըրնա շատ կարծցուր:

— Կը կարծցնեմ, կ'ըսէ երիտասարդը տաքլոււին, մինչեւ որ խարազանին հարուածներուն բացած վէրքերն սպիանան կռնակիս ...

— Այդպէ՞ս, ու պիտի հարուածէ միշտ նոյն մտրակը թէ որ մոռնաս ըսածս:

* «Ճխմա՞ր, իրաւունքը ցնորք է, մէկ վիժուկը մարդկային մտքին, իսկ արդարութիւնը՝ քառասուն թելի վրայ ոստոստող ճարպիկ լարախաղաց մը սինլքոր: Քեզ այսօր առաջ մըշտողը, նոյն այս գաժան թաթը պիտի զնէ զւիսիւկ երբ ինկածին ակըլ նստի: Յիշէ՛, ես ալ երիտասարդ եմ եղած եւ օր մը՝ թէ որ մնաս, քու աքլորի սա կարմիր կատարդ իմինիս պէս ճերմկած պիտի ըլլայ, վաեմ ճերմակ մը աղուոր:

ԿՈՏՐԵԼԵՆ ՎԵՐՋ

Թ.

Ամրովջ աշունն ու ձմեռը, նուարդ քաղաքը Պետրոսին հետ մնաց: Ուրախ անհոգ օրեր կ'ապրէք հոն եւ չիմացաւ անցնիլն իր օրերուն:

Խենթ օրեր էին երիտասարդական, յոյզերով, յոյսերով, սիրով, զատարկ երազներով ու անիմաստ հաճոյքներով լի:

Յետոյ անոնք պիտի ամուսնանան:

Օրեր կ'անցնին:

Եղանակը փոխուած է:

Անոնք պիտի ամուսնանային :

Եւ օր մըն աւ երբ մինակ մնաց, նախ կարծեց թէ պիտի սառի: Արեւը պիտի չելլէ տաքցնել զինքը, ու լուսնակը գիշերապահ պիտի չպայ լուսաւորել իր ճամբան: Այս չափով չերջանար բայց ամէն ինչ:

Արեւը եկաւ ըստ հին կարդին լեցնել օրերը լոյսով, ջերմութեամբ, բայց փափսաց այս անգամ ականջն ի վար շատ մը տղեղ բառեր: Լուսնակը գուրս ելաւ թաքստոցէն, ցույացուց պատկերն աղտոտած:

Հասուն, գիտակից, փորձառու կին մըն է դարձեր: Մահօթ է մարդուն: Գիտէ թէ բոլոր անոնք որ ծածկուած են փայլուն ու թանկադին դժեստներով, միշտ մաքուր չեն:

Շատ է լսած նաեւ բոլոր այն բառերը որ կ'ըսուին սպասումովն աւելի խոշոր պատառի մը:

Կթոս քայլերով ճամբայ ելաւ ետ, գէպ ի դիւդ:

Ժ.

Գիւղին փողոցներուն մէջ, հանդիպողները՝ հին դրացիներ, ընկերուհիները երբեմնի, փոշոտ զգեստներով ու արեւակէզ դէմքերով, լուռ արհամարհանքով մը պատասխանեցին իր սիրալիր բարեւին: Զարմացած կը գիտէին այս օտարուհին, որ բարձրակրունկ կօշեկներով կը քալէր, ընտիր, նուրբ կերպասներէ կտրըւած զգեստներ կը կրէր:

Անոնք չէին ուղեր ճանչնալ դայն:

Աստուած իմ, որքա՞ն պայծառ է գիւղը, լուռ, պարզ ու յստակ:

Կափկափող քայլերով կը քալէ:

Տեսաւ գիւղին հին ու աղքատ եկեղեցին պարզ ու անչուր պատերով, կքած մէկ կողին: Անզարդ, սեւ խաչը ճակտին՝ խաչեալին խաչին նման յստակ ու մաքուր: Եւ վեց երկար ամիսներ ետք՝ ժանդոտած երկաթէ խաչը տեսնելով, սրտաբուխ շարժումով մը կը խաչակընք երեսր:

Գիւղին կեղրոնը, ճերմակ քարէ մշտահոս աղբիւրը կը հոսի երգելով:

Կը կենայ: Կը յիշէ թէ ինչպէս կուգար սառփորն ուսիին, զնդնդացնելով զարդոսկիները ճիսին՝ ջուր առնելու ամէն առտու:

Կ'երեւին հոն տեսնուող գէմքերը մաքուր

աղջիկներուն, անոնց բառերը կ'ըլլան վճիռ՝ աղբիւրին ջուրին պէս, եւ ետ կուգան դարձեալ անսնց հետ երազները լուսածիր:

Կը սթափի անցնող ոտքի մը ճայնէն. դիւդացի մը ծերունի, մանգաղն ուսին՝ կը քալէ ու խեթ խնթ նայելով իրեն, բաներ կը մըրմուա:

Կը յառաջանայ:

Կ'երեւի հեռուն բլուրներուն պարը կանաչ, ուղղերու կարաւանի մը նման կապուած իրարու, եւ այդ դալարսաղարդ բլուրները՝ այլաղան շատ մը անուշ միրգերով բեռնաւորուած են: Կը յիշէ անոնց կողերուն վրայ գտնուող աղբիւրները զուլալ, սրբավայրերը նուիրական: Այդ վայրերը անցուցած տօնի օրերն ուրախ: Իրենց պարերը, գոյնզգոյն գլխակապերով աղջիկներու հետ: Կը լսէ տաւուլին ու զուռնային ոստոստուն, կոշտ բայց զուարթ ու առոյդ երգերը: Յետոյ կը տեսնէ աւելի անդին, ժայռի մը վրայէն բարձր՝ գահավիժող ջուրը պաղ՝ ու անկէ ճեւացող առուն որ ոլորապտոյտ քալելով կուգայ մինչեւ գիւղ, եւ քովին անցնելով կ'երթայ ջրելէն այդիներն ու բանջարանցները:

Կը շարունակէ յառաջանալ:

Այգիները:

Իրենց պարաէզզը:

Կը կենայ: Սալորենիները ծաղկած են ճերմակ ծաղկիկներով անհամար: Սիւզը թափած է թերթիկներն անոնց, հողին վրայ շինելով զորդ մը՝ ճերմակով գիտակուած:

Կը ճանչնայ այդ բոլոր ծառերը իրենց տեսակներով, զեղին ու կարմիր պտուղներ անուշ:

Գիտէ պատմութիւնն անոնցմէ ամէն մէկուն: Առաջինը տնկածն է մեծ հօրը, գեղին անուշ պտուղներ կուտայ ան: Իսկ նշենիին աջ կողմի նորուղէ սալորենին՝ որ կարմիր, խոշոր սալորներով պիտի զարդարուի: Հայրն է զայն պատուաստած՝ ամուսնացած տարին, մայրը երբ բեռնաւորուած էր իրմով:

Շունը հեռուէն ակրաները սրած հաջելով չար, կատաղութեամբ կը վազէ իր կողմը:

Ետ կը քաշուի ցանկապատէն:

Ամէն բան նոյնն էր եւ իր տեղը: Յանկապատը գարձեալ քաքրուած տեղ տեղ: Առուակը ճեղքելով պարտէզզ կ'երթար խոխոջալէն, բայց ինք փոխուած է, եւ անճանաչելիօրէն:

Կ'երթնած ցանկապատէն՝ կեցած է, ու կը

մտածէ իր վրայ : Այն օրերուն՝ երբ զեռ մտած չը աղետարեր բնկերութեան մէջ : Աւքուլը, սովորութիւնները քաղքի, վաւաշոտ աղամարդիկ՝ աղոտած չէին զինքը : Դերձակին աղջիկն էր, գիւղին աղուոր նուարդը :

Իրաւ բոլորովին մանկամիտ աղջիկ մը չէր, բայց իր մտքերն ու երազները պարզ էին ու մաքուր, լուսաւոր՝ գիւղի արեւով, անոր գոյներովն ու կարգերովը :

Անոնցմէ սակայն ոչ ոք կրցաւ պահել զինքը հմայքին դէմ այն քաղքենի տղուն, և պաշտպանել փորձութեանը դէմ քաղքին՝ որուն մասին լսած էր միայն, ու անծանօթ կեանքին :

ԺԱ.

Ծնողքը փառաւոր ընդունելութիւն մը ըրին չսպասուած հիւրին :

— Ո՞վ ես դուն, կը հարցնէ հայրը խոժուադէմ կեցած գրան առջեւ : Սիալ դուռ զարկած բլալու ես, Տիկին, գիւղին դերձակ Սեդրակին տունն է աս :

— Ես նուարդն եմ, կը ճշայ, զիս չես ճանչնար :

— Զէ՛, չեմ ճանչնար, կը պատասխանէ հայրը՝ գլուխը երեցնելով ...

— Քու աղջիկի, նուարդն եմ, կը կակաղէ լալաղին :

— Իմ աղջիկս, նուարդս, մեռած է, կ'ըսէ դերձակը, (անշարժ կեցած ու անայլայլ) : Ան մեռաւ, աղջիկ չունիմ, կը կրկնէ տիսուր բայց հաստատ ձայնով, (ու ամբողջ լայնքովը մարմնոյն՝ դուռին մուաքը կը փակէ) :

Արիւնը խուժած է դէմքը : Յուզուած է ծերը, կը սարսուայ կեցած տեղը : Եւ քանի մը վայրկեան լուռ կենալէ վերջ՝ բնկառւած,

— Դուն տէրն ես մարմինիդ, նաեւ ծանօթ քաղքի փողոցներուն : Սա պողոտան կ'անցնի գիւղէն ու կ'երթայ ուղիղ քաղաք : (Յետոյ գըլուխը ցցած եւ ուղղակի նայելով աղջկան), իսկ այս տունը, աղքատ եւ խարխուլ, իմինս է, իմինս, գիւղին դերձակ Սեդրակինը : Գնար բոլոր այն աեղուանքն որ ախորժելի էին քեզի, բայց մի՛ դներ այս սեմին ոտքը (կը դարձնէ կոնակը եւ կը փակէ դուռը հաստատակամ, ուժգին) :

— Անդո՛ւթ մարդ, ի՞նչպէս կրցար ըսել առանք, վոնտել մեր զաւակը գրան տակէն,

կ'ըսէ կինը լալաղին : Զախորդութիւն մը պատահած պէտք է ըլլայ, դուն խի՛ղճ չունիս, ի՞նչպէս կրցար ...

— Ես դութ չունի՞մ, չզիտե՞մ խղճալ, կը կրկնէ դերձակը, (կրթնած պատին՝ չիյնալու համար վար : (Վայրկեան մը վերջ, բարձրացած գլուխը ու շեշտ նայելով) Կնի՛կ, հոս խիղճն ու զութը պէտք չէ մաս ունենան, վա՛յ ան մարդուն որ յանձնած է դլուխն անոնց : Աս՛ պատերը քրտինքով են կանգնած, քաղքի աղաւ հոս տեղ չէ ունեցած երբեք : (Ցնցելով գըլուխը) ես ալ իմ կարգին քալած ու տեսած մարդ եմ, քաղաքը կեղծ աղամանդ է, իր արժէքէն շատ աւելի կը պճլուայ : Երբ որ գնաց, ի՞նչո՞ւ կը վերադառնայ : (Կ'իյնայ նստարանի մը վրայ, ձեռքերովը աչքերը ծածկած) : Քաղքի փոչին՝ ախտի կը նմանի, երբ կպաւ մսիդ, ա՛լ չես կրնար բուժուիլ : Չտեսա՞ր, բաց, սուզ արժող զգեստներով կուգայ ետ, քառասուն դոյն դէմքին վրայ :

«Ի՞նչպէս պիտի ճարէ ատոնք հոս : Ի՞նչպէս պիտի ապրի : Լաւ է երթայ հո՞ն, ուր կը կինար» :

Տեղէն բարձրացած՝ կը քալէ սենեակին մէջ : Լուութիւնը նստած է ամէն իրի վրայ, աթուները, սեղանը հասարակ փայտէ, անշարժ են, և վարադպյները պատուհաններուն . միայն կատուն է տունին որ նստած է կշտացած ու կը լիդէ անդամները : (Դերձակի կինն ալ անշարժ ասարկայի մըն է փոխուեր սեղանին քովի աթունին վրայ) :

Յետոյ, դերձակը՝ կեցած կնոջը դէմ, հառաչելով՝

— Գոհ չմնաց մեր ունեցած մաքուր ու պարզ այս քիչով :

— Աղջիկ է, կ'ընդմիջէ կինը, չի հասկնար : Կը նայի իրմէ վերին, և չերեւիր մէջինը ամէն աղուոր ու փայլուն երեւցածին :

— Լոէ՛ : Եւ վերջապէս ամէն մարդ իր գըլուն տէրն է, կնի՛կ : Հասած աղջիկ էր ան, ու գնաց : Իրաւունք չունէի չժողոնելու ուժով, բայց ես ունիմ հոս իրաւունք՝ չառնելու հիմաներս : Ոչ մէկ օրէնք կը մնչէ վրաս՝ զործելու ուղածիդ պէս, և չես կրնար ալ ըսել կրկին, «Աղջիկ է, ի՞նչու կ'ուզես զոյել ճամբան, ի՞նչու արգելք կ'ըլլաս» . կիկան անխորհուրդ, չծամուած խօսքեր՝ վերջապէս : Հիմա տեսա՞ր, ուր կը տանի եղեր ճամբան : Մաքրողը ես պիտի չըլլամ ուրիշին թափած աղտը, ոչ ալ պա-

Հողը գոհարի պէս տանս մէջ: Իրեն չըսի՞
«Մի՛ առներ այդ մարդը, պիտի ամուսնանաս
ուրւո՛ր հետ»: Ամէն մարդ լաւ է որ զատէ իր
շրջանակէն մէկը, հաւասարը իրեն: Մենք ալ
սիրով էր որ ամուսնացանք, դուն դարբինին
աղջիկն էիր, իմ հայրս՝ գերձակ էր ինծի պէս:
(Լուծ կը քալէ սենեակին մէջ, յետոյ կեցած
հեռուն) Թէ որ կ'ուղես պահել զայն, մի՛
դատապարտեր զիս, ա՛ո ու զնա՛ հօրդ տունը:
Զեմ ուզեր արդեկը ըլլալ ձեր մէջտեղը: Եւ կամ
ծնածիդ հետ, երկու կնիկ, ձեռք ձեռքի տը-
ւած, սպաննեցէք զիս: Նստեցէք մայր ու աղ-
ջիկ, ուզածնուղ պէս ցուցնելով կնկան ճար-
տարութիւննիդ: Կ'օգտէ՛, բոլոր գիւղին դի-
մաց ամօթահար ու ծաղրուած կը թափառիմ:
Իմ խիզաս չի ներեր նաեւ՝ պահել զայն հոս,
ու քանդել ուրիշին ալ տունը եւ կամ աղտո-
տել իմինիս պէս: Ասացուածքի կարդ է անցեր
գիւղին բերանը՝ «Դերձակը աղուոր աղջիկ կը
հասցնէ», չե՞ս լսեր:

ԺԲ.

Ժամեր կ'անցնին:

Կառք մը կը թաւալի բլուրն ի վար: Կ'եր-
թայ քաղաք:

Փոշեթաթաւ երկար ճամբան սողալով
կ'անցնի շաղանակենիներուն անտառին մէջէն:
Ան, գիւղը կը կապէ քաղքին:

Կարձ է միջոցը, քանի մը ժամով իրարմէ
հեռու են միայն, եւ զատուած շատ մը դիւրա-
բեկ, խարխուլ բաներով:

Կառքին մէջ նուարդ, ընկճուած՝ մտա-
ծումներէ, նստած է մէկ կողմին ծուած:

Յետոյ ուսերը ցնցելով, կը շտկէ իրանը,
թանձրացող մութին մէջ երբ ծառերը կը սկսին
ստուերներու նման շնչալ շատ մը ահազդու-
րառեր:

Գիւղը տակաւ կը փախչի հեռու ու կը պա-
հուի հորիզոնին ետին, որ կը գծուի ծառե-
րուն սաղարթներուն կամարին տակէն, նեղ,
կիսաշրջանակ երկինքով մը: Եւ կը բարձրանան
հեռուն շուքերը քաղքին, կը խոշորնան տա-
կաւ: Ան կը ցցուի դիմացը հսկայ դագանի մը
նման: Բացած երախը՝ կը խոյանայ վրան,
կլլելու համար զայն:

— Կարելի չէ դարմանել, կը շնջէ, (ու
ինքինքին) սիրեցի՛ր զայն, կոտրելով ուրիշ
մը որ անարժէք կը կարծէիր: (Վարկեան մը
լուելէ վերջ) յետոյ, ընտրածդ ուրիշ մը սիրեց:

«Յիմա՛ր, եւ դուն... այսպէս է կեանքը,
պէտք է որ գիտնայիր ասիկա»:

Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻ

(Շարումակելի)